

Բայց ամենն աւելի կը փոխէ բառ մը իւր նշանակութիւնն այլ-թուովներն, որ արարասանապատ յոտուկ ձեւ մըն է. աղբիւնքը՝ պատճառի տեղ գործածելով, պատճառը՝ աղբիւնքի տեղ, պարտեակազը՝ պարտեակութեան տեղ եւ հակառակը: Այսպէս այլաբանութեամբ գործածուած բառի մը նշանակութիւնը՝ գարձեայ կրնայ փոխաբերութեամբ ընդարձակուիլ, եւ նախնականն բոլորովին ստար բան մը նշանակել: Այն-մէ կը-սուէր յուսալ միայն որ-մէն միտողն, յետոյ՝ որ-մն սկսաւ գրած նշանակել՝ բայց իրապէս արժանի մտաւոր շինուածը. իսկ ամենն վերջը՝ որ-մն (գրած) սկսաւ ամեն տեսակ որ-մ նշանակել: Եւ այս շատ յայտնի կը տեսնուի գաղղիերէն լեզուի մէջ, ուր argenti բառը՝ գրած, սակայն ալ կը նշանակէ, թեպէտ սպիկ ըլլայ, թեպէտ թղթէ, իսկ Աստորիս քաղաքի (Guiden) (սպիկ) կ'անուանուի արժանի է նաեւ թղթէ գրած:

Աղբիւնքը պատճառի տեղ եւ ընդհակառակն պատճառն աղբիւնքի տեղ առնել, գլխաւորաբար բայերու մէջ շատ սովորական է. ինքրիկ բային բան նշանակութիւնն է փութել, որնել (հմտ. ի խփեր չընէ) բայց գործածութեամբ յուսաւ կհամ է սովել, սովել նշանակութիւնը, եւ գարձանայի է, իս. cercare, գլ. chercher բառն ալ, որ ըստ կազմութեան բոլորովին տարբեր է հայերէն ինքրիկ բառէն ստուգարանական տեսակետով, մի եւ նոյն կերպով փոխած է իւր նշանակութիւնն՝ յա. circitare չընէր ի նոյնըր կազմութիւնն ունենալով հանդերձ:

Քրեան բառերու կենդին մէջ նշանակութեան փոփոխութիւնն յաճախակի կը տեսնուի մին է. եւ էթէ այսպիսի փոփոխութեանց ժամանակն նախնական նշանակութիւնն երբեք բոլորովին իսկ կը կորուսի, բնաւ գարձանայի չէ, քանի որ միջուորեալ նշանակութիւններէն շատերը շատ անգամ անգործածական ըլլալով կը գոտանան, կը մուցոյնն, եւ նորերը կը կատարեն հոյն պաշտօնը:

Բայց կայ որիչ պատճառ մըն ալ նշանակութեան փոփոխութեան: Ինչպէս որ մի եւ նոյն բառին շատ մը զատ գործածութիւնն եւ առանձնեք կու տանք, նոյնպէս ալ մի եւ նոյն այլեւայլ նշանակութեանցը համար տարբեր տարբեր բառեր կրնայ սահմանել, նախ՝ լեզուն, եւ երկրորդ՝ գործածողն այստար: Յովորաբար հետեւիչ կը համարուին այսպիսի բառեր, սակայն համանիչ են միայն ընդհանուր գաղափարը բացատրելու տեսակետով, իսկ ծանուկան գործածութեան մէջ շատ կը տարբերին ընդհանուր գաղափարէն: Երկիւ-ը բառին իբր համանիչ կրնայ նկատուիլ ու, սորոգիւն, դուռն, սակաւն, սղախաւն եւն: Բայց ոչ դը պիտի ուղէ — ապահովաբար — հաստատութիւնն այս բառերը մի եւ նոյն ըլլան, այլ փոքր ի շատէ կ'եղանակաւորեն երկիւղի գգածուան:

Յայտնի կը տեսնուի մինչեւ հիմայ ըսուածներէն որ բառերու նշանակութիւնները կրնան բազմապատկուիլ, միւլաւորուիլ, բայց կրնան նաեւ

ամփոփուիլ, սեղմուիլ եւ որիչ նոյնանիչ բառերու անցիլ: Այս վերջին գեղջը կրնայ լուսաւորել թէ ինչպէս լեզուի մը ամենագործածական բառն իսկ կրնայ երբեքն այնպէս ցրուել իւր բան նշանակութիւնն որիչ բառերու վրայ, որ կը սկսուին այս որիչ բառից աւելի շատ գործածուիլ, որով կը մուցուի նախնական բառը: Այս կը գտնուի երբեքն, երբ ստար բառ մը կու գայ կը մանէ յեզուին մէջ, կը հաստատուի եւ բունն ու հարազատը մուցընել կու տայ: Եւ կայ որեւէ լեզու մը՝ որ ստար բառերու ոյժն զգացած չըլլայ եւ իւր ընդի բառերը զհասն չըլլայ ստարականին ստից տակ: Բայց այսպիսի ընդի բառերու եւ նշանակութեանց կորուսելովն եւ նորագոյնն եւ ստար բառերու երեւմամբ հարկաւ տղտղից լեզուայ հարազատ նմանութիւնը կը խախտի, կը կորուսի, եւ որչափ իրարէ հեռանան ժամանակաւ աւտեղուս, նոյնչափ կ'ստարանան իրարմ: Լեզուայ մէջ գաղափար չիցայ, ամեն բան կը փոփոխի, կը հեռանայր կ'ստարանայ:

(Արարտ-տիւն) 2. 9. ՄԵՆ.



**ՄԱՅՆՆԱԳՐԱԿԱՆ**

**ՓՈՂԱԳՐՈՒՄԸ ԱՌՈՎՈՆ ԱՐԳՈՆԵՍ, ԻՆԻՌՈՒ ՊԵՏ-ՄՈՒՌՈՆԸ ՀՆՈՅՑ ՔՐԻՍՏՈՒՆԵՐՈՆ ՄՈՏՆԵՆԻՐՈՒՄԸ ԸՍՑ ՀՈՇՈՒՆ ԻՆՎ. ՄՈՒՌ**

(Արարտ-տիւն)

Հայոց քով անգիր գպրութեան գանուիլը պարզելն ետքը ընկանաբար խնդիր կ'ըլլէ թէ ինչ շափով ազգած է այն գրաւոր յիշատակարաններուն վրայ: Մասամբ մեր այս խնդրին նկատմամբ կ'ընդունին Հայք որ առական գրականութեան գրաւոր նիւթերը կախուան ունին բերանացիներէն կամ անգիրներէն: Այսպէս Հ. Ղ. Յովնանեան՝ որ ամենէն աւելի զբաղած էր առական հետազոտութեանը, կը գրէ՝ «միայն կայ արեք յիշատակեալ իրեն հեղինակ առական» Արարտ անուամբ վարդապետ ոմն, որ հաւանաբար ի գիր առած է սակաւաւոր առականը ի բերանի ժողովրդեան լրածներէն, որք ապաւ աճելով եւ բազմաւ նայով՝ այժմու հաւաքածոյից մէջ մինչեւ ի մեր ձեռս հասած են, ոչ ոք որ այն «վարդապետ ոմն» մեղի այժմ տանօթ է իւր ժամանակին հոսանալոր Արարտն Այգեղիս, որուն առական հիմնական աղբիւրներուն կարգը գնել նաեւ անգիր ժողովրդական գպրութիւնը հարկ չկայ:

«Հետազոտութիւնք» Բ. 275. տես «Հանգեոյ» 1890, էջ 250, 255:

եւ որդէն ամենեւին հաւանական չէ որ հին ժամանակ որեւէ վարդապետ մը ժողովրդեան բերնէն պայսիտ անգիր առաքինք հաւաքէր. (§ 525.) Ասով չենք ժխտեր Չարդանեան հաւթիւնը վրայ որեւէ ժողովրդական ազգեւցութիւն եղած ըլլալը. բայց որս ազգեցութիւնը՝ որ նոյն հաւաքմանց աշ ժամանակի զարգացման ատեն միայն կը տեսնենք, պետք չէ շատ փազանցընել: Այս ազգեցութիւնը պետք է ճշգրտել, որ ըստ մեզ կրկին ձեւով յերեւան կո գոյ, կերպապէս եւ նիւթապէս. (§ 526.) Նախ որ գրուէր ճամբով մեզի հասած ժողովրդական օտարներն անհնար է համարել թէ ճիշդ իսկական ժողովրդեան աստիճանը գրի առնուած անգիր զօրոյցներ առաքինք ըլլան: Ասոնց մէջ մտար ժողովրդեան քօսցէ եւ ոչ ծանօթ էր. բայց թէպէտ ժողովրդեան առնուած ալ չեն նիւթապէս, դոնէ կերպապէս ժողովրդական քն ձեւերով, ուստի Չարդանեան հաւաքմանց մէջ պայսիտներն՝ որոնք նաեւ ոչ թէ ժողովրդական՝ այլ ընդհակառակն գրաւոր ծագում ունին, ժողովրդականներու կարգը կը դասենք, մինչ յետոյ գէթ կերպական ժողովրդական խմբագրութեան ենթարկուած են: Այսպիսի ժողովրդական վէպի նիւթերը ծագած են ընդհանրապէս «նազիպեան», առաջներէն, թէեւ ոչ ուղղակի, այլ հայ թարգմանուածութեան, որ նիւթերը դիւրաւ ժողովրդական նկարագիր կը ստանան՝ փոխուելով բերնէ բերն շրջող առանձներու, նկատելով ժողովրդեան միտութիւնն առաջուօրաց. գարձեալ անշուշտ պայսիտի նիւթեր մուծած են նաեւ դպրոցները: Այլ կողմանէ ժողովրդեան մէջ կային կենդանական առասպելներն ու զօրոյցներն եւ անկէ բխած ասանները, որոնց հազիւ նշմարաբեր կը գտնենք հին հայ մասնագրութեան մէջ՝ հին մասնագրաց ժողովրդական պայսիտի իրաց նկատմամբ ունեցած խորշման պատճառաւ: միւս կողմանէ միջին դարերուն հայ գրականութիւնն երթնալով մտեցաւ ժողովրդեան: Եւ այս կը տեսնուի նաեւ մեր յիշատակարանաց վրայ, որ նոյն ժամանակները զարգացած են: Այս կարգի կերպական ազգեցութիւն մեր հաւաքմանց մէջ գրաւոր ծագում ունեցող առաջներու վրայ ալ կը տեսնենք բաւական յաճախ: Բնական էր որ այս կերպական ազգեցութեան հետ յառաջանար նաեւ նիւթական ազգեցութիւնն, երբ անուէրն նաեւ բուն ժողովրդական նիւթեր. եւ արդեամբք նաեւ պայսիտներ չեն պակսիր. (§ 527—29.)

Հոս կը յարծրէ շատ հետաքրքրական եւ ընդարձակ մաս մը, զոր դժբախտաբար անհնար է մեզ ուրուագծել անգամ: Ազգային ծագմամբ առականներն են որ հոս մանրամասն քննութեան կ'առնուին, շատերն յառաջ բերուելով ուստի թարգմանութեամբ, համեմատութեամբ ազգային առանձներու, նշանակելով ազգիւններն որչափ որ կան, միով բանիւ ամէն կողմանէ լուսարանելով ինչորբ. (§ 530—576.) Այս մասին ձօնի նիւթերը զաստարոտած են քանի մը գլխաւոր խմբերով: Նախ քննութեան կ'առնուին շարք մ'առականներ, ինչպէս «Եփրեղցի եւ Զրաքացի (ճիՉ, տես Լար, Բ, 151), «Ենչ եւ 24» (ճիՆ, անգ.) Օձ եւ Ծակ (ՄԻ, անգ, Բ, 234), Խալարգն (ՃԼ, անգ, Բ, 153), Լաւորո եւ Բագէ (ՅԻՆ, անգ, 322) եւ խաղ եւ Գաւթայ (ՅԻԲ, անգ, Բ, 320) որոնց՝ ինչպէս նաեւ Ֆայտալ ամենուն՝ նիւթը ցոյցացած կը գտնենք ժողովրդական առանձներու մէջ, զոր հաւաքած են Միանաբերանց, Ճուլարբեանց, Նասասարդեանց, Ցէր-Աղէքեանդերան եւ շատ ուրիշները: Առաջին եւ ուրոյն խումբ մը կը կազմեն առականը ինչ մասին, որ բաղմամբ առականներու եւ առանձներու նիւթ առած է Լայոց.<sup>1</sup> (§ 538—545.) որոնց հիմը կը կազմեն մեծաւ մասամբ առածուր նիւթեր, վճառական սացածներ եւ նմաններ: Էլք Լայոց առանձներուն գլխաւոր նիւթերէն մին է:<sup>2</sup> Երկու ուրիշ գլխաւոր խմբեր կը կազմեն երկու ուրիշ անանոց մասին առականներն, որոնք նոյնպէս մեծ դեր կը խաղան առականներու եւ առանձներու մէջ. այսինքն Գայլ եւ Աղուէ, կամ Իւրաբանիւրն առանձինն եւ կամ Իրարու ընկերակցութեամբ ներկայացուելով. ուստի մերթ իբրեւ բարեկամ գաշակից իրարու եւ մերթ առիթ թշնամի իրարու դէմ, բայց երկու դէպքին մէջ ալ իրենց հետ՝ որ գլխաւոր գործող դերերն ունին, կը ներկայանան նոյն պատկերներուն մէջ ուրիշ կենդանիներ ալ՝ էլ, զորի, ուղտ, ոչխար, շուն եւն: Ուստի ասոնք այնպէս առածուր նկարագիր չունին՝ ինչպիսի էին ինչ մասին առականներն, այլ աւել թատերական նկարագրու առականներ են: Միւս անառաններն ի հարկէ աւելի երկրորդական կամ նաեւ ծառայական գերեր ունին. ամէնուն մէջ որոշ կը գծուի երկուքին գլխաւոր նկարագիրը, Աղուէը՝ խորամանկ, Գայլը՝ անխելք. բայց նաեւ

<sup>1</sup> Յատկապէս յառաջ բերուած են թարգմանութեամբ առականը 22, 62 եւ 24, 2 հմտ. «Մտացոյցն յօդուածն թ Մշակո, 1890, Բ. 9, էջ 1—2:

ժողովրդական առակներու մէջ աղուէն իրրեւ յարջոյն ու ճարպիկ խեղդատակ մը, գայլը՝ խեղճուկ մը, ինչպէս կը սաննենք նաեւ առանձներու մէջ, օրինակի համար՝ «խեղճ գէլին անուխ է կտորեր, աղուէնը աշխարհք քանդեց՝» եւ նմաններ: Այսպէս կ'ընեն նախ խումբ մասին<sup>1</sup> (§ 546—553,) որոնք՝ ինչպէս նաեւ յարջող Աղուիստ առակները՝ շօշափման շատ կեանք ունին նաեւ եւրոպական եւ արեւելեան առակներու հետ: Աղուիստ մասին առակաց խումբն երկու սեսակ է: Նախ կու գան այն առակներն, ուր աղուէն առանձինն կը ներկայանայ առանց գայլի ընկերակցութեան (§ 554—569.) եւ ասոնք ալ երկու ցեղի կրնան որոշուիլ, այսինքն կան առակներ աղուիստ մասին որոնք աւելի առանձնաբէ, եւ՝ ինչպիսիք այնպիսիներ՝ Թասերական նկարագրու, ինչպէս վերը նշանակեցինք:<sup>2</sup> Այս խմբին երկրորդ սեսակն է՝ ինչպէս բարձր՝ Առակներ, ուր Աղուէն եւ Գայլի փոխման գործող գերով մը կը ներկայանան, կամ առակներ աղուիստն գայլու ընկերակցու-

թեամբ:<sup>1</sup> (§ 570—76.) Այս սակնուն մանրամասնութեանց մէջ մտնել անհնար է մեղէ հոս:

Ըստ հետաքրքրական կէտ մըն է որ այս սակն — առաւել կամ նուազ հաւանականութեամբ ժողովրդական — առակներէն հասում ալ չենք գտնիր բուն իսկ Արքանայ Այգեկցւոյ յասուկ առակներուն մէջ: Թեւեւ Արքանայ առակները լիակատար թուով հասած չեն, սակայն Արքանայ Այգեկցւոյ ծԲ—ԾԳ, գարեբ, բուն սարող առակաբան իրաասխոսին՝ մեզ հասած առակներուն մէջ չենք գտնիր եւ ոչ հասած ժողովրդական առակներներն,<sup>3</sup> յասուկապէս ժողովրդեան առասպելներէն եւ զըրցաներէն կենդանական վէպին կամ կենդանաց վրայ: Ուստի անմիջ որ մեր հասարակաց մէջ կը գտնուին՝ աւելի ուշ շրջանի կը վերաբերին, այն ժամանակի երբ ժողովրդական հասունք սկսա հեռոյճեօտ աւելի մուտք գտնել հայ գրականութեան մէջ. (§ 577.) Գասուկ տախտակ մը (Տխտ. 1Գ.) մեր առջեւը կը գնէ այս բոլոր ժողովրդական առակները՝ թուով իբր 59, նշանակելով նաեւ այն սակն սեղերն ուր կը գտնուին: Ամենէն աւելի ունին JVagGD հասարակները. յետայ կու գան BC եւ Br. Հոս աչքի կը զարնէ այն պարագան որ օրինակի համար F ձեռագիրն՝ որ միշտ բնագիրները ասակցընելու անք մը կը ցուցնեն, ամենէն քիչ ունի ժողովրդական առակները՝ միայն երեք հաս, միւշգրեւ D ձեռագիրն՝ որ ընդհակառակն բնա-

<sup>1</sup> Հմեռ. Ճուրթեան՝ 72. Երբ Աղեղանգրեան՝ 113. Գրանդարանդ՝ «Ճարպ. էջ 2, նայել:»  
<sup>2</sup> Բազմաթիւ ուրիշներու յատկապէս յառով բերուած են Թարգմանութեան առակները՝ ՅԵՆ «ԳՄԱՆ յասուկ» (Հար. Բ. 321.) — ԳԺԲ «ԳՄԱՆ և Աշտար» (Բ. 238.) — ՉԱ՝ «ԳՄԱՆ և Բրտ շաւ» (Բ. 107.) — ԳԺԳ «Իշտեր եւ ԳՄԱՆ» (Բ. 238.) — ԵԺ «Գտասհարք ԳՄԱՆ» (Բ. 323) շատ ընդարձակ:

<sup>3</sup> Ըստ ուրիշներու հետ յառով բերուած են հոս Թարգմանութեան առակները՝ ԿԺ «Աղուէն եւ Գարեբ» (Հար. Բ. 89.) — ԵԺԲ «Աղուէն եւ Գարեբան մարդ» (Բ. 319.) — ԵԺ «Աղուէն եւ Արքայի» (Բ. 319.) — Բարախոսի ԵԺ կտորն «Աղուէն» (Հար. Բ. 172) եւ ասոր համեմատականն՝ ԵԺԵ «Խուսուց եւ Թագաւոր» (Բ. 132) եւ: Նշանուող է յատկապէս առակի ՀԺ «Բազմաբնեւտ աղուէն» (Բ. 100) որ լուի կը պատկերացընէ ժողովրդեան գաղափար սպուտա նկարագրին մասին իրրեւ սիպոր Խորանմանութեան (սչ նուազ նաեւ կտաւուն, սես 569—64) եւ որ սրբէն կը գտնուի Ռեյնլանտա առակաց երկրորդ շարքին մէջ (այս. էջ 183. ԻԲ.) «Հարցին ընդ աղուէն թէ քանի՞ Մէ ևս որտե՞ր» (այսինքն՝ «քանի՞ շեւ արեւուն») գրեան: Իս նա կը պատկերու ևս ասէ: Հարցար կել եւ քանիս գրեմ», երեսուն՝ աղուէն առակի շուն, թող թէ քանի սնանքս. ապա մեծ արեւուն այն է իմ որ սչ եւ աղուէն սեսանեմ», եւ սչ նա զն: Հմեռ. ժողովրդական առակի (Ճուրթեանն,<sup>1</sup>) «Աղուէնի հարցալցին թէ քանի սեսակի զո» (Երջ.) գրեան: Ըսոց՝ աղուէն առակն խուրջեւ 82 պոս գրեմն: Հարցին՝ «թէ լու: Ըսոց՝ Լուսն ան է որ սչ եւ շունին սեսանեմ եւ սչ լուսնը ինձի»: Հմեռ. մասն. սակն է նաեւ բազմաթիւ ուրիշներ՝ արեւելեան եւ արեւմտեան:

<sup>4</sup> Օրինակի համար՝ Ի միջի՞ցս՝ գեղեցիկ առակ մը (Աղուէն-քահանայ) Արքանայ Այգեկցւոյ քով որ յայտնաբեր ժողովրդական ծագում ունի, (Հար. Գ. 108, ԵԺԶ.) նայել մայր սրբէն Գոյն չով. սես նաեւ յետայ:

<sup>1</sup> Այսպէս Ի փիլ սոյն յառով կը իրրուին Թարգմանութեանը՝ ԿԶ «Աղուէն եւ Թոյնատար ԳՄԱՆ» (Հար. Բ. 85.) — ԵԺԳ «ԳՄԱՆ որտե՞ր եւ աղուէն» (Բ. 321.) — ԵԺԲ «Ռ. զու եւ ԳՄԱՆ եւ Աղուէն» (Բ. 77.) — ԵԺԳ «ԳՄԱՆ եւ աղուէն եւ Երթ» (Բ. 131) եւ ուրիշներ:

<sup>2</sup> ԵԺԵ միայն «Աղուէն եւ Գարեբ, առակն մէջ (ընդգրկ սես § 340) Արքան կենդանութիւն մը սասած է «կազկան, առակն. բոյց ապ ժողովրդական առակներ մը նմանողութիւն չէ: Գրեմ սեղ մը («Աղ եւ Խուսուց», Հար. Գ. 85. ԹԲ. Կ.) Արքան գործուն է հասունորէն ժողովրդական նկատողութիւն մը արևու մասին, թեւ սչ առակ մը: Այս կտորն է՝ «Ամենայն կերէն ի փ վար ժողովրդեան եւ կոմանտ խոսակեր, եւ փ փ առակեաց, զ թերիցին կերպար զոր կարողցին, եւ արջն ասն՝ Արքանայբոս ի փ փ որ յայնի սաստիտ կան իւրպից, Հմեռ. առանձներէն՝ «Աղե իւրաջ գտու», սաննէ մարէն կաւոյ եւն (Ճուրթեանն, 28) Արքանայ քով կայ ժողովրդական առակ միւլ «Գմաստան առակէլ որ յետայ կը գտնեն Նայնիսն սես մեծա մեծ արեւկեր, եւն (Հար. Գ. 105—5, ԹԲ. 1Գ.) սակայն ասոր Արքանայ ըլլաց կրնայ ինչպիսեան ըլլալ, (սես նոյնը ստերականներուն մէջ՝ ԾԳ, Հար. Բ. 17), մեծաւոր որ Բարախոսի 5 ձեռագիրն ալ ունի նոյնը (Հար. Գ. 148, ԹԲ. Թ.) իրրեւ Կասակ զոր սարցին ի Կասարեբոյ, եւ կելէ հաստատակ ալ Արքանայ ըլլաց կրնայ ինչպիսի ըլլալ թէ Իրեն առակի վերամած է ժողովրդական առակ թէ թէ կարգապէս օգտուած է ամբողջ ժողովրդական առակն աւելցով:

գիւրգ զգաբարցընելու միտութիւն կը ցուցնէ, չափ աւելի ունի ասոնցմէ՝ թուով 20 հատ: Ընդհանրապէս մեծատնութիւնն ամէն կարգի հաւաքմանց մէջ կը գտնուի: Հաստ մը վարդաշաշայ Այգեկեցոյ քով (՝ Իմաստուն աւագեշ, ) երեք հաստ տաղաշափեալ առակներ՝ որոնց մասին խօսեցանք: Հինգ հաստ Միսիմարայ գոյշ արուած առակներուն մէջ՝ երկու հաստ Գրիգորի Մարտարոսի քով (Արտոյտ, ջանձ եւ Արիւծ, տես վերը) եւ հաստ մը Մովսէսի Ռուսեղոյ պատմութեան մէջ (՝ Կորեական, տես վերը) յառաջ բերուած. ( § 578 ): Թողողզական առակներս ընդհանրապէս պատահական կապ մ'ունին, մեր հաւաքմանց մէջ կարծես պատահաբար մտած են: Որոշն խոսք մ'ալ կարգմած են երբեմն. այսպէս՝ օրինակի համար՝ V կամ Յովորականին մէջ վերջիշեալ Ցախաակի, (Ցխա 1Գ) թուերը 8—22՝ նշանակուած են այս թուերով՝ Թ. 65 74 եւ 70—79, ուսիբ բողոքի շարունակեալ կարգաւ. (Թ. 75 առակ չէ.) թէեւ ի հարկէ ասով նոյն հաւաքման մէջ միւսներուն հետ խառնուած: Յակայն յայտնի կը անձուի (նաեւ Թողողզական ձեւերու պետկութիւնէն) որ այս հայ ազգագրական տարրերը մեր հաւաքմանց մէջ մտած են այլեւս ժամանակ երանազան անձերու ձեռք: Գիտակցական աշխատութիւն եւ կանուխ մտածուած յատակագրի մը շինք անհնր՝ Թողողզական առաջիններն օրտախ գործածեալու: Եթէ ընարութիւն մ'ըզած է, այն ուղղութեամբ եղած ըլլալու է որ աւելի ասունած են նիւթեր իրտտական նպատակով: Ենոյն նաեւ զուարմալիներ: Իւրաքանչիւր քեր իւր քանց ու ճշտակին համեմատ քաղած կ'երեւայ Թողողզական գանձերէն եւ ճիտացուցած Արարանեան հաւաքումները. ( § 579 ):

Երկու պարագայ պէտք է հոս նշանակել, որ թերեւս շտիպով մը ցուցնել կարենան թէ Հայոց քով ալ կար կենդանական վէպ մը: Այս կէտերն են՝ նախ որ առակաց զիցազիները (գեր ունեցող անասուք) կը ներկայանան իբր իրա-

բու ազգակիցներ. եւ երկրորդ որ անասուք մարդկային անուններ կը կրեն. Ճիշդ այնպէս՝ ինչպէս կը գտնենք՝ Ռընարի, վէպին մէջ: Հոն քանի մը խմբագրութիւնք գայլն ու աղուէտը՝ «ինսօի» կ'անուանեն իրարու, ուրիշները՝ գայլը՝ «քեռի», եւ աղուէտը՝ «քեռորդի»: Հայկական առասպելաց մէջ, ինչպէս նաեւ վրականներուն, գայլն ու աղուէտն առհասարակ՝ «եղբայր», են իրարու, բայց տեղ տեղ նաեւ՝ «քեռի» ու «քեռորդի» (հմտաւ, առակներս ԾԹ, ԿԵ, ԿԸ, ՅԽ, ԵԿ.) իսկ «ինսօի» շինք գտնել: Յիշեալ վէպին մէջ անասունները կ'երեւան դարձեալ մարդկային անուններով՝ Renart, Isengrin, Hersent են, առհասարակ իբրեւ ցեղ մ'եւ ոչ անհատ անձնաւորութիւն կերելով յատկանշական անուն մը: Իսկ Թողողզական առասպելներուն մէջ անասուններն այնպէս սեպհական անուններ չեն կրեր, որ միայն կենդանական վէպին է:՝ Արդ անհնր է աշարդութիւն չընել հայերէն առակին՝ Աւգլ եւ Գայլ եւ Աղուէտ,՝ ուր անասունները կ'երեւան նշմպէս սեպհական մարդկային անուններով՝ Բոհո, Մորիս եւ Թորոս: Անշուշտ մէկ ծիծառով գարուն չ'ըլլաք, բայց երբ առակի մէջ՝ եթէ նաեւ միակի ըլլալ՝ կը կարգանք թէ՛ «եւ յառա՛ւն ունո՛ւ քրէ՛ն ուղարչն թագաւ եւ գայլն Մարկոս, աղուէտուն Թորոս», ընկան է հարցընել թէ՛ երբ էր այն՝ «յառաջն», եւ որմէ՛ գրուեցաւ, եւ ո՞չ արդեօք գրիւն աչքին աւջեւ ունի Թողողզական վէպ մը: Թերեւս Հայոց քով ալ գոյութիւն ուներ կենդանական վէպ մը մարդկային անուններով,

1 Աստու G. Paris. Les sources du Roman de Renard, ի թերթի յourn. des Sav. 1894, p. 600—6. Նոյն խնդրոյ մասին՝ Grimm, Reinhart Fuchs, p. CCXXII—CCL գարեւաւ C. Voratsch, Jakob Grimm's Deutsche Thier-sage und die moderne Forschung, ի Preussische Jahrbücher, LXXX, 1895, p. 483 ff. — Միտ գրուի որ արեւելեան զուգին (ս. Ռ. Ա. Ռ. Ռ.) մէջ՝ «բարձր վասն խաղաղ աղուէտուն» ԵԿ (Հար. Գ. 179 ԵԿ) ոչ միայն «Ալուաւասի» աղուէտն, այլ նաեւ իւր հայրը՝ Ալուաւասիսի եւ ուրիշները մարդկային անուն կը կրեն:

2 Ասով ԾԹ (Հար. Բ. 77 ցտ ձեռագրաց ՎՅ) եւ ԶԼ «Ու. գան եւ գայլն եւ աղուէտն երկն եղբայրք եւ գնդերն եւ գան հայ գն մտորդ. եւ ասն՝ Ուր մեծ մեր աւագն է, նայ կերթն զՏոս: Ուտ գայլն, Ես այն դարձել որդին եմ որ Նոյ ի սուպան էաւ: Եւ ասէ աղուէտն. Ու՛ղ ողորմի՛ւ, դու ի՛ր կրտսեր թո՛ւնով ընկերն ես: Աւ. գան առեալ զՏոսն կանկնեցաւ եւ ասէ. Ո՛ւղ որդեակ, ապա այս չէրեւս յերկն է եղած: Ես յարեմ անուն քրէն սուրբն՝ Բաբոս եւ հայրս լինի Մորիս, ուղարկուած թորոս: Եւ կամեցաւ գայլն ի նախէ ի վեր, զի սուք զՏոսն յուղեմ: Եւ նախ զՏոսն էտա է ծնայմիք [ ] Ի ծնեմն մէջ, Ե Բ ձեկմիք մէջ: Կա սխուռ գան ի զէրեւնալ [ Բ կնիտալ, ] Կ զէրեւնալ՝ Նայ աղուէտն ի լուր լուր, սուր նայնի եղանակէլ Բայլն ի Բաբոսն, լեւննայ Մորիսն եւ լուր լուր Բայլսն: Յու. ցանկ, ԵԿ:

1 Այս առակներն են՝ 2Զ Արիւծ եւ արջ եւ գայլ (այգ. Վճճեա. էջ 76.) — 2Է՝ Արջ եւ աղուէտ (այգ. 77—8.) — 2Ը՝ Արջ եւ գայլ կուրցածով (այգ. 79): Նոյն՝ Արարանայ քով Գ, տես Հար. Գ. 108.) — 2Թ՝ Աղուէտն քաշտաւոյ (այգ. 84. Նոյն՝ Արարանայ քով, տես Գ. 109. համեմատել՝ Grimm, Reinhart Fuchs, Ռեքրէն 1834, էջ LXXV, կամ L. Sudre, Les sources du Roman du Renard, Գարն 1899, էջ 229—3.) — 2ԻԵ՝ Լուս (այգ. 108. Նոյն՝ Արարանայ քով ԽԷ, տես Հար. Գ. 107. համեմատել Ռարհերեակի քով՝ 2արք. Վտարի. Թ. 178, Թ. 120ա, ԵԿ.) Նոյն կարգի է նաեւ 2Բ (այգ. 79) Արարանայ ԾԹ. տես Գ. 109.)

որով ըլլայ յիշնալ առաւրձը՝ (§ 580) Գեր  
 Հաւաքմանց մէջ բառական շօշափման կէտեր կը  
 գտնենք՝ «Ուրնարի, վէպին հետ: Ստփայն մէկ  
 կամ միւս կողման իրարմէ ուղղակի կախում  
 ունենալուն գծուարու կրնայ խօսք ըլլալ. դռնէ  
 մեզի ծանօթ չեն տյնչիւր փաստեր որ այսպիսի  
 խնդիր մը յուզելու ստիպեն: Այս փաստերն  
 եթէ գտնուին, դժուարին չէ նշանակել այն  
 ճամբան որով Գաղղիացոց եւ Գերմանացոց  
 միջինդարեան վէպը կրնար անցնել Հայոց, խա-  
 շարացայ արշաւանքներն, Նիլիկեան Հայոց Եւրո-  
 պայի հետ Հարադակցութիւնն եւն: Պէտք է  
 աչքի առջնւ առնենալ այն ալ՝ որ եթէ Հայերը  
 Նիլիկիոյ մէջ կրնային մերձաւոր իշխանութիւն-  
 ներէն ընդունիլ եւրոպական առաջելները,  
 Հայոցմէ ալ կրնային նոյն ճամբով Եւրոպացոց  
 անցնիլ արեւելեան Նիլիկեր: Սակայն բռնելու  
 գլխաւոր խնդիրն է պարզաբանել միջինդա-  
 րեան Հայ ժողովրդական զբաղցոց շարին ա. նկա-  
 րագրը՝ ձեռագրոց մէջ պահուած մնացորդնե-  
 րով, եւ Հայկականացու եւրոպականաց պղբը՝  
 եթէ կայ՝ ճշգրտել: Հայոց եւ Եւրոպացոց մէջ  
 Հարադակցութեան ճամբաները բազմազան էին,  
 Եւրոպացիք կրնային Հայկական տրտագրու-  
 թեանց ծանօթանալ նոյն խի Եւրոպայի մէջ,  
 Հայկական գաղթի ցամաքութեանց մէջ, գեթ՝ օրի-  
 նակի համար ի Սալեռնոյ, զոր արդէն յիշելու  
 առիթ ունեցանք (Տմն. § 267) եւ Սալեռնոց  
 դեր մը կը խաղայ նաեւ միջինդարեան եւրո-  
 պական վէպին մէջ:՝ Աւելորդ չէ նշանակելն որ  
 Հայ շեղուն ծանօթ է միջինդարեան եւրոպա-  
 կան գրականութեան, օրինակի համար հին-  
 գաղղիական սաղաւափութեան մը մէջ՝ լատի-

ներէնի եւ գաղղիներէնի հետ՝ համապատ կմ  
 յիշուին յամբարն եւ հայերէն. (§ 581) Գեր  
 Հաւաքմանց ու ժամանակի ձեւերուն եւ «Ուր-  
 նարի, վէպին նշանակուած շօշափման կէտերը  
 կը մեկուսին երկուքին ալ հիմնական նոյն աղ-  
 իւրները ունենալով» «Ուրնարի, վէպին շրջա-  
 նակը, G. Paris հաւանական կերպարացութեան  
 համեմատ» (անդ, էջ 610) կը գծուի արեւե-  
 լեան Գաղղիա իր Ժ. Գարուն լատին բանաս-  
 ստեղծէ: Անծանօթ է այն ինչ որ բանաստեղծը  
 յանուանէ մուծած է այս շրջանակին մէջ, բայց  
 ինչ որ յետոյ կը ծանօթանայ՝ երկու գլխաւոր  
 ընդարձակ աղբիւրներէն է, այսինքն՝ «ժողովր-  
 դական զբոյցներ եւ յանկան-արեւելեան ա-  
 ւակներ կենդանիներու», Գեր Հաւաքմանց ալ  
 առականք նիւթերն ու ժամանակ նոր  
 բազմակերպ կերպարանագիտութիւններ կրնան  
 են, բայց իրենց ալ գլխաւոր աղբիւրները  
 նոյն երկուքն են՝ «յանկան-արեւելեան ա-  
 ւակներ», եւ «ժողովրդական զբոյցներ», (§ 582):  
 Գրանալով Հայ ժողովրդական առաւ-  
 ներուն, կրնանք վերջապէս երկմտորդը որ ա-  
 ւանձին մանրամասններ ըլլած կամ գրուող  
 քաղաւանքն առանձին մանրամասններ մէկ  
 կենդանական վէպի մը, որ անոր հիմնական մասն  
 էր վիպական պատմութիւն մը մրցման Աղախա-  
 ւ եւ Գայլի՝ ճոխացած ի Տարէն պատկերներով  
 բազմաթիւ ուրիշ արկածներու մէջ գլխաւոր  
 գիցազանց եւ թէ ուրիշ անձանց. որ վերջա-  
 պէս՝ աղախու յաղթանակով կ'աւարտէր նոյն  
 վիպատմութիւնը նոյն անուամբ. եւ որ նոյն խի  
 «Աղախու» անուանողութիւնը ձագած է  
 աղախու մասին ժողովրդական վիպատմու-  
 թեան ծանօթութենէն. թէեւ կղերականքն որ  
 Արարչեան հաւաքմանց մէկ տեսակը մկրտե-  
 ջին՝ «Աղախու գիլք» անուամբ, աղախու  
 անունն օտկ ինչպէս արդէն ջանացիք պապ-  
 սոցյանել, զորովեմամբ կը հասկընային՝ ըստ  
 ամենայն հաւանականութեան՝ խորամանկ փոր-  
 շին ժողովրդային ազգին: Սակայն այսամէնն են-  
 թագրութեան արժէքը միայն ունի. Հայոց  
 քով ունի՞ր ստուգիլ Գոյութիւն նոյն հիմամբը  
 ամբողջական ընդարձակ վէպ մը, որուն բնկորը  
 կարելի ըլլայ գտնել մեր առական վէճ-՝ ար-  
 ղուց այս առականքն անյիշատակ ժամանակներէ՝  
 ստացուածք էին Հայաստանի բնակչոց՝ թէ  
 երեւցան անոց Հայկական ժողովրդական մշակ-  
 մամբը առականքն նիւթերու՝ որ վիպոց անցած

1 G. Paris (անդ՝ 604-5) անուանից կը մեկն այս-  
 պէս թէ Այս անուանից կը արտին ժայն անանց  
 որոնց հետ մտքը դիմաց ընտանութեանը կը գրուի եւ  
 պիտի իջ զայս շանքը անուանելու: Մտնո թէ այսօր  
 վէպ գրուող է մեկնէ մեր առականք մէջ ուզելն «Գրագո-  
 խուրի»: Նոյն մեկուսիքն էր Կոստանջ հանրագրուածն  
 P. Kretschmer իր գրութեան մէջ Der Eael Nikos  
 (ի թիւթին Byzantinische Zeitschrift, VI, 469-470), առ-  
 ին յանկան ժողովրդական սաղաւափութեան մը իջու:  
 Գայլու եւ Աղախու ժայն, ուր էջը՝ Աղախու կը կուտի  
 (նկիւ, նկիւղայտու):  
 2 Սալեռնոց կրնայ Աղախու գաղղաց թագաւոր-  
 րէն հիւանդութեան համար գիշ փնտել գտնելու (Isen-  
 grinus առ J. Grimm, Reinh. Fuchs, 171 ff, առ p. LXVII:  
 Hoc ego pendens abii petique Salernum.) 3 Սալեռնոց  
 արեւորութեան ժամանակ աղախը կը արդի ըստիներն  
 պիտիք՝ խաղերն իջուլ. (անո Grimm, առ p. LXV):  
 4 Յաղա առ Waekernagel. Altfranzösische  
 Lieder und Leche, Բա՛նէ 1846, էջ 64. du Möril,  
 Poésies etc. p. 112. Յաղա այս առաւրձն թի՛ Qui tout

sauroit lou iaitin | haank'on seivent li lettris, | francois  
 et g'rou, et ermin, | et tout lingaig: esprovei e. n.:

եին ի Հայաստան Արեւմտեան եւ Արեւելքէն, ըլլայ զբաւոր ըլլայ բերանացի ճամբորդ: Այս եւ շատ ուրիշ ինչոյիներ կը մնան ապագային: Հոս մեզի համար բաւական է այն ալ, եթէ յարողեցանք ներկայացնել Հայոց քով միջին-գարուն հասանալեան գեղութիւն ունենայն ժողովրդական առասպելներու կենդանական աշխարհէն բերել բերան շրջելով, եւ անոց ազդեցութիւնն՝ այսպէս կամ այնպէս՝ մեր հասարականց վրայ. (§ 583):

(Հարում-ի-ի-ն)

4. 8. 8.



Գ Ր Ո Վ Ա Ն

ԱՅՈՊԵՅՅՈՍ ԵՒ ԻՒՐ ԾԱՐԳԱՐԱՎՈՆԵ ՄԻ ԾՈՒՍ-ՅՈՒՆՆԵՐ

(Հարում-ի-ի-ն)

ԺԱ. Հըրնակ իմ շարժ թաւաղ զմարդկային իրողութեամբ, որ կրթէ կրթէ ուղղակի բերել զնշան եւ շրջաբեր, եւ անհասարակութիւն է ոյցոյ՝ ոչ մնալովն միայ իրիք յառաջիկայոցն՝ ի նշանութեան: Պարտ է սերմն քեզ, ով կարող թագաւոր, ի սոցին շառագար փոխարկութեանն՝ անփոխակեր ունել զբարեպաշտ մտածութիւնն:

ԺԲ. Ի բոց զարմիր ի պատիր բանիցն շարքերթաց որպէս ի յախշաւից բարուցագաւառց. քանզի սարս զաշտ մարմնայն բերն, իսկ նորա զհոգւոյն մտածմանն ըլլեցուցանեն՝ ոչ ներկելով անասանել զերացն ճշմարտութիւն. քանզի կամ զոգնէն կրթմն զարժանիան պարտաւ, կամ պարտաւն յորժակի պատգոյնն՝ արժանիս զօգնութիւն: զի մին ի յերկուց աստի ի յինքեանց մեղանշնցի, կամ շարն զօգնեցալ կամ բարին նախասեցեալ:

ԺԳ. Հուսասար լինել պարտ է հանապաղ խոհակնութեան՝ թագաւորին. քանզի փոփոխելն ընդ փոխարկութիւն իրողութեանցն, նշանակ լինի անշոյուն արամահոհութեան: Իսկ հասարակապէս ի բարիս յենուն (որպէս բարեպաշտ մեր կարողութիւնն սերտաւ է) եւ ոչ առ ամբարտաւանութիւն ի վեր ամբանելին, եւ ոչ ի սիրութիւն ի սոսր բերելն, հասարակացն է ապահովապէս, եւ այնպիսի՝ որք անդբաւելի ունին զհոգին:

ԺԴ. Եթէ է որ զմտածութիւնն մարքեալ ունին ի մարդկային խորութեանց, եւ սեանն զնշնութիւն իւրոյն բնութեան, եւ զպոթութիւն լինի անշոյունութիւն՝ աստի կենաց, եւ զպոթն՝ որ շարժեծեալ է ի մարմնն, ոչ անկցի ի պարեմն հպարտութեան, թէ եւ իցէ ի բարձու արժանապատուութեան:

ԺԵ. Գեր քան զամենայն փառաւորութիւնս թագաւորութեան՝ պատին բարեպաշտութեան զթագաւորն զարգարէ. քանզի հարստութիւնն անհետանայ եւ փաւքն անցանէ. իսկ շուքն առ-

տուածային քաղաքավորութեան յանմահ յաւիտեանս յարանգի, եւ անոր քան զմտացանն զուծօսն՝ զեռեկեղ կայուցանէ:

ԺԶ. Կարի ինձ թուի անտեղադոյն՝ լինել, զի հարուստ եւ աղքատ մարդիկ յանմահ իրողութեանց զմանս վրաս կրնն. քանզի ոմանք ի յփութեանն պարագային. իսկ ոմանք ի սոյլոյ ապակիներն: Եւ ոմանք գրաւեալ նուանն զծաւոր աշխարհի. իսկ ոմանք ոչ անին՝ ուր կայուցեն զներբանս սոցի: Արգ՝ զի երկրորդն եւս առողջութեան զիպեցոյն, բարձմամբ եւ յաւելմամբ զարմանել պիտի, եւ առ հուսասարութիւն՝ զանհասարակութիւնն անդբարբերել:

ԺԷ. Առ մերօք բացայայտակի՝ ցուցու ժամնակն բարեկեցութեան, որք նախադոյն ասաց ոմն ի հոց լինելի շուք, յարժամ կամ իմաստաւոր թագաւորեցն, կամ թագաւորք իմաստասիրեցեն: Եւ քանզի իմաստասիրելով արժանի եղէք թագաւորութեան, եւ թագաւորելով մի ի բոց կայէք իմաստասիրութիւն: Բանզի եթէ սիրելն զիմաստութիւն՝ ասնէ զիմաստասիրութիւն, իսկ սկիզբն իմաստութեան՝ երկիրն Առաւմուտայ, զոր ի կործան մեր հանապաղ ունիք, քաշայայտ է որպէս ճշմարիտ առ յինն ասացեալս:

ԺԸ. Թագաւոր զքեզ բառ ճշմարտութեանն ասհամանէք ընտրասե՛՛՛ք: Իբր թագաւորն է ստիւն ճշեալութեանցն՝ կարողացեալ, եւ զպատին ողջախոհութեան ի զլուս կոպեալ, եւ զնիւրանին արգարութեան զքեցեալ: Բանզի ոյլ իշխանութիւն՝ զմահն անի յարգ. իսկ այսպիսի թագաւորութիւն՝ զանմահ մնացականութիւնն պահէ: Եւ այն՝ յայսմ՝ յաւիտեան լուսանի. իսկ այս՝ յաւիտեանական անձնանցն զերժանէ:

ԺԹ. Եթէ է ընդ պատին՝ որ յամենցուն յառաջմտի՝ կամօրիս բերելին, լիք ամենեցուն հասարակ բարեբար. քանզի ոչ մի ինչ այնպէս առ բարձմամբութիւնն բարէն, որպէս շնորհ բարձրութեան տուել կարօտեցան: Բանզի վասն երկրորդ եղեալ՝ ծառայութիւնն՝ ձեւակերպեալ՝ շղջմութիւն է. որ կեղծեալ պատուոյ անուամբ նենզէ այնոյի՝ որք ինքեան մտեմանան:

Ի. Երբուք յարգոյ է թագաւորութիւնն մեր, զի թշնամեացն ցուցանէ զիշխանութիւն. իսկ հասարակացն աստարէ մարդասիրութիւն: Եւ որ յայթ է նոցա զօրութեամբ զինուց անզնն որբոյն յարթութեամբ ի յիւրոցն. քանզի սրբապէ է զպատիւ եւ ոչխորի միջոցն, այնչափ երկացուն համարեալ լինի ասարեարթութիւն:

ԻԱ. Գոցու թե՛մք մարմնոյ հուսասար է ամենայն մարդկան թագաւորն. իսկ իշխանութեամբ արժանապատուութեանն նման է Առաւմուտայ ամենեցուն. քանզի ոչ անի ի յերկիր քան զինքն բարձրացոյն: Պարտ է սերմն նմա եւ իբրեւ զԱռաւմուտ մի բարեպաշտ, եւ որպէս մահականացն մի բարձրակցել: զի թէ եւ աստուածային պատկերաւ պատուեալ է, բայց եւ հոգային փոշուս փաղճիւսեցեալ է. որով ուսցի ապամենեան զհասարակութիւնն:

ԻԲ. Ընկալ զայնտիկ՝ որք զօգտակարան խորհի՛ կամին, եւ մի զայնն՝ որք շղջբարբերել յարով